

## ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

### «ԽՕՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ»

Ըսիր. Երանի՛ր որ կը հաւասան առանց սեսնելու:  
Իսկ ես, ա՛յն, ես որ կը հասկընայի խօսքն այդ խորիմաս,  
Տարակուսեցայ ճիշդ այն օրերուն, զոր առակիդ մէջ  
Կարն ու մութ անցք մը կոչեցիր. այո՛, տարակուսեցայ  
Թէ իմ զօրութիւնս կըրնար պահպանուիլ մի միայն Քեզմով.  
Ու պոռացի, փակ սրահին մէջ ինչպէս իրկունն այն սքիտօր՝  
Թովմաս առաքեալդ. «Պէ՛տք է որ տեսնեմ...» Ու տեսայ իրօք:  
Բայց ասոր համար երէ՛ զարնրի՛ նըմլրի հոգիս,  
Երբ խոնարհեցնեմ այս նակասս յոխորս ու զոցեմ աչքես,  
Պիտի ընդունի՞ս, ով Գուն, որ նորէն երբ ձայնըդ լրտեմ,  
Նըման Թովմասի, ձեռքս՝ վէրքերուդ արիւնովը քաց,  
Կարենամ ըսել քեզ դողըդդագին. Աստուած իմ եւ Տէր:

\* \* \*

Ես կը մըտածեմ, համակուած անով մը յար անեցուն,  
Թէ դուն կըրնայիր, կըրնայիր գալ, ո՛վ Աստուած իմ, ընդհուպ.  
Ամէնուն դուն հիւրը միշտ մըտերիմ, որուն՝ մեր տունն այս,  
Աւա՛ղ, չի կըրնար իր դունն ու երգիքն ընել արժանի:  
Կը խորհիմ քէ զիս յանկարծակիի կը բերես հիմակ,  
Չայնելով անունս, ըսելով. «Ելիր, եկած եմ անա.  
«Պատրաստ է սեղանդ. ինձ ըսպասելու համար քու հոգիդ  
«Ունեցա՞ւ արդեօք իր յարասեակ ու այլամերժ հոգն»:  
Ու կը տեսնեմ որ քու առջիդ հոգին այս գեղձ կը ծածկէ,  
Ամօրահար դէմք մը եւ ակընկոր նայուածքներ նըսեմ,  
Դողալով որ չի կըրնար անարգուած մասներուդ բերել,  
— Ինչպէս աղբաս կին մը շրջազգեսին իր զոգին մէջ սեւ,  
Ոչինչ բայց երէ՛ գեսնէն ժողվրած պըտուղներ կեղտոս:

Թո՛ղ արտասուագին սըրժաւումներդ հոս՝ այս տունին, եւ գնա՛  
Այդ ցանկապատէն անդին, բակէն դուրս, համբաներո՛ւն վրայ  
Պիտի տեսնես հոն դուն ուրիշ խեղներ, աւելի գունաս,  
Ու ան՝ որուն բեռն, այնքան ծանրածանր, կը սպասէ քեզի:  
Այն անձը որ հոն նըսած է վարը, զառիվերին ոտքն:  
Անոր, որ միմակ պիտի չը կըրնար զիւրէն առաջ  
Հասնիլ իր աւանն, որ հեռի է դեռ: Գնա՛ դուն անոր քով,  
Բըռնէ ցաւասանջ իր ձեռքն, ու երգէ ցանկապատն ի վեր...  
Երբ ամբողջովին ըսուերը իջնէ՛ այդ տեղերուն վրայ,

Մի՛ վախճար երբեք, ոգիս անկասկած եղ կ'առաջնորդէ .  
 Ու դուն պիտի զգաս զայդ այն ասեան երբ որ գործդ աւարած ,  
 Այդ օրը ամբողջ անձիդ մոռացմամբը ապրելէ վերջ ,  
 Երեկոյին տուն վերադառնալուդ, գրքսնես զայն պարապ ,  
 Բայց սիրքդ՝ զեղուն , քաքաղուն խանդով մ'այնքան կասարեալ ,  
 Որ զայն որպէսզի պատմես դուն ինծի , պէ՛տք պիտի՛ ըլլայ որ  
 Քու շրթունքներուդ փոխ տամ իմ սիրոյս կայծակէ բառերն :

Ա՛լ չեմ ուզեր ես գալ Քեզի ֆայլովն այն քերեւընքաց  
 Որ կը վազէ , կանգ կ'առնէ , քրտկրտսուն , կը սկըսի նորէն ,  
 Այլ այն խաղաղիկ ու պիտի ֆալուածով , որով մարդ կը զգայ  
 Թէ պիտի մինչեւ վերջին ծայրն հասնի , դրժուար հանգրբուանն :  
 Հարկ է , ա՛հ , ուրիշ ամէն դիտումի դէմ ըմբոս սիրտով  
 Քալել դէպի Քեզ , առանց ըստպի , ձեռներն խաչաձեռ ,  
 Ինչպէս ուխտաւորն , որուն հոգը չեն վերհերը երբեք  
 Իր բոկ ոտներուն , սաժանքը ֆաղցին , ու արեւը բարկ :  
 Քալել դէպի եղ , պահելով անձին մէջ խոնջէնքն ամբողջ ,  
 Բայց առանց երբեք — երէ հնար լինի — վար դրնելու բեռն ,  
 Անցած պահո՛ւն , լոկ՝ ֆաղելով ողկոյզ խաղողի ես բուզ ,  
 Ու ամենեւին կանգ չառնուլ , հօտը համբելու համար :  
 Քալել դէպի Քեզ , անայլայլ կամով , ինչպէս դէպ իր հայրն՝  
 Զտակ մը հնազանդ , որ տուն կը դառնայ գիւղերածամուն ,  
 Եւ չուզեր երբեք որ ծարարը դուրսն անցընէ ջուրով ,  
 Գիտնալով քէ ի՛նչ մեղրահամ գինի պիտի հոն խըմէ :  
 Քալել դէպի Քեզ , բոլորով սրբիս , երբ գիւղերը գայ ,  
 Երբ նոյն իսկ մութին մէջ նամբան տեսնել կարելի չըլլայ .  
 Ու պահելով միտ , ըստուերին մէջ ալ եւ ստակումին տակ ,  
 Պայծառութեան մ՛ յոյսը , յոյսը նորէն գրքնըւած համբուն :

Բնակարանըդ մօտ պիտի ՚լլայ յայնժամ մեզի , վերջապէս .  
 Տոգորուած յուզմամբ վերադարձերու եւ ուրախութեան՝  
 Ընդունքմարելու սեմն այն պահուն երբ պիտի քալկանանք  
 Սակայն ըզգալով ըզմեզ անարժան՝ այս հանգրբուանին ,  
 Ինքնաբերաբար պիտի ընդգրքնինք հոն , մութին վրայ .  
 Սուր յիշողութեամբն անցեալ բարդըւած սրխալանքներու ,  
 Ընկնըւած յանկարծ հոն վերերեցած մեղներու ներքեւ . . .

Ա՛խ . երանի՛ր քէ , այն ասեան զգածուած՝ դուն այն կրոխէն ,  
 Որ պիտի առջիդ տրտէ այս մարմինըս տազնապակոծ ,  
 Ըսէ՛իր քէ մեր ջանքով ջընջըւած է ամէն մեղանք ,  
 Ու ներումի բառ մ'արտասանէիր , ձեռներդ բացած :

Թրգով. Թ. Ե. Գ.

4 սուրբ. 1931

Գանձիտ

ANDRÉ LAFON